

ՆԱԽՆԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ

Ժ. Հաւաստի եւ ընծայումի կանոնը

Քրիստոնէութեան ծագումէն սկսեալ առաքեալներն ու նորագործները կը քարոզեն, եւ աւելի քարոզութեամբ է՝ քան թէ ընթերցումով՝ որ ձեռք կը բերուին ի Քրիստոնէութիւն գործերը: Գործք Առաքիլոցը մեզի պահած է թանկագին նմոյշներ քարոզութեան այս առաջին փորձերէն: Հոն կը տեսնենք ու կ'ըմբռնենք առաքելական Քրիստոնէական Վարդապետքեան նկարագիրը, ուղղուած Հրեաներուն, որոնց համար նուիրական է Ս. Գիրքը եւ անոր հաւատամքները՝ անմիտելի. հետեւաբար խնդիր է միայն իզիւր հանել անա՛նկ համարներ՝ ա՛յնքան յայտնապէս պատշաճելի Քրիստոսի անձին՝ որ չկարենան մերժել Անոր հաւատալ: Իսկ զեռ կասկածողներուն՝ առաքեալները կը պատմէին Տիրոջ հրաշքները եւ կ'աւելցնէին. «Մենք տեսած ենք ստիկա», «Որում մտնենքին մեք վկայ եմք» (Գործք Բ. 32): Պետրոս առաքեալ կ'ըսէ. «Ապաշուտեցէք, եւ մկըտեացի իւրաքանչիւր ոք ի ձէնձ յանուն Տեսան Յիսուսի Քրիստոսի ի թողութիւն մեզայ, եւ ընկալի՛ք զաւետիս Հոգւոյն Արքայ» (նոյն Բ. 38): Ահա՛ առիկ այն արարքներու շարքը, որոնք պիտի յանգին ի քրիստոնէութիւն ընծայումին — Քրիստոնէական Վարդապետքիւն, ապաշխարանք, մկրտութիւն, եւ զրօշմ (christian) : Երբայցեօց թուղթին մէջ կը կարգանք քրիստոնէական տարրական ուսուցման մասին արդէն իսկ շատ բացայայտ ցուցմունք մը, որ կը բազմապէս ապաշխարանքէ, յԱստուած հաւատքէ, մկրտութեան վարդապետութենէ, ձեռնադրութենէ, մեռելներու յարութենէ եւ յաւիտենական դատաստանէ: Երբ հեթանոսներուն կ'ուղղուի, սակայն, քրիստոնէականը պէտք է տարբեր ըլլայ, վասնզի անոնց համար Ս. Գիրքը բան մը չ'արժեր, ենթադրելով թէ Աստիկա առարկութեան պատճառ մը պիտի չըլլայ: Հեթանոսներուն համար՝ մարգարէական ապացոյց չկայ, բայց պէտք է սարսել հեթանոսութիւնը՝ ցուցնելու համար անոր խարխաւծութիւնը եւ ապացուցանելու համար անհրաժեշտութիւնը՝ հաւատալու Արարիչ եւ Փրկիչ Աստուծոյ մը: Աթենացիներուն ուղ-

ղուած Պողոսի առնախօսութիւնը, թէ եւ հատուկատոր, մեզի կը ցուցնէ այս ընթացքը (սակիկան). — հաստատում Աստուծոյ գոյութեան, զատապարտութիւն հեթանոսութեան, եւ անհրաժեշտութիւն ապաշխարանքի եւ յարուցեալ Քրիստոսի հաւատքին:

Պատիկ մատենիկ մը՝ խմբագրուած առաքեալներուն յաջորդող սերունդին համար՝ այսինքն Վարդապետքիւն Առաքիլոցը (Didache), մեզի կը ներկայանայ առաքելական քրիստոնէականի բոլոր յատկանիշներով. իր հիմնական նիւթին (քեռս) վերածուած՝ ան կը ցուցնէ երկու ճամբաներու միջև ըլլալիք ընտրութիւնը. կեանքի ճամբան՝ Աստուծոյ եւ ընկերոջ սիրոյն կիրարկումով, եւ մահուան ճամբան՝ որմէ մարդ պէտք է խոյս տայ՝ ինքզինքը հետու պահելով մեղքերէ, որոնց թուումը կը կարգանք: Աստիկա բարոյական ուսուցումն է:

Նախնական քրիստոնէականի ուրիշ մէկ երեսակն ալ պահուած է մեզի, շատ աւելի հակիրճ ձևի մը տակ, այն հանգանակին մէջ՝ որուն կորիզը կ'երևի ըլլալ մկրտութեան բանաձևին բնազրկը: Շատ հինէն Եկեղեցիին մէջ կարծիք մը տարածուեցաւ՝ որ կը միտէր առաքեալներուն վերագրել հանդանակի այն բանաձևը, որ անոնց անունով կը ճանչցուի:

Վարդապետքեան (Didascalie) մէջ յիշատակուած այս հաւատարիքը ո՛չ մէկ հետք չէ ձգած Վարդապետքիւն Առաքիլոցի մէջ, եւ սակայն կարելի է ըսել թէ՛ իր ամբողջութեանը մէջ՝ Հումեական Հաւաստիքը շարագրութեան եւ ոճի այնպիսի չափաւորութիւն մ'ունի որ մտածել կու տայ «ենթաառաքելական» դարը: Ուրեմն, եթէ չկարենանք բոլորովին վերագրել զայն առաքելական խումբին — ինչպէս կ'ուզէ ընել հեղինակութիւն չունեցող զրոյց մը — ո՛չ ալ Պետրոս եւ Պողոս առաքեալներուն, որոնք քրիստոնէութիւնը հաստատեցին շրջումի մէջ, սակայն եւ այնպէս, չենք կըրնար ամենեւին անոր ամբողջական շարագրումը Ա. դարու վերջին տարիներէն աւելի անդին տանիլ: «Պատշաճ է զայն կոչել Առաքեալներու Հաւաստիք մը, նախ՝ վասնզի ան իր մէջը ունի առաքելական ուսուցման տարրը, յետոյ՝ որովհետեւ անիկա ա՛յնպիսի միտքի մը գործն է՝ որ ա-

առքեալներէն միայն մէկ սերունդով բաժնուած է»:

Այն ատենէն սկսեալ հաւատքի այս կանոնին ուսուցումը սերտօրէն կապուեցաւ քրիստոնէական ընծայումի վարժութեան հետ: Հաւասարեւելիք ուղղափառութեան գաղտնի գրաւական մը նորընծային համար, ուխտի բառ մը, որուն փոխանցումը բերանացի միայն կը կատարուէր: Ի՞նչպէս ստիպանք երախտներէն ռմանք՝ որոնք տկար յիշողութեան տէր էին՝ պիտի կարենային միտք պահել զայն: — Այնքան ետանդ կը դնէին անոնք մէջ որ կը յաջողէին, վասն զի երբեք չ'երևիր որ հաւատացեալ մը — բացի ծանր հիւանդութեան պարագայէ — զանց բրած ըլլայ հանգանակի ամբողջութեամբ արտասանութիւնը: Ծիսական հաւաքոյթներէ դուրս, ուր եպիսկոպոսը «կուտար» հաւատքի կանոնը, բթամիտներուն վարժութեան համար կրկնումներ տեղի կ'ունենային: Պէտք էր բանաձևը զերծ պահել հաւանական փոփոխութիւններէ, որոնց կ'ենթարկէր զայն հերետիկոս ազանդներու բազմացումը. անշուշտ այդ նպատակին կը հասնէին անշփոթ արտասանութեամբ, որ բնագիրը ա՛յնքան լաւ կը գործէր միտքերու մէջ՝ որ շատ աւելի դժուար էր զայն փոփոխել՝ քան թէ անփոփոխ պահել:

Այն ժամանակամիջոցը որ նուիրուած էր փորձելու հեթանոսութենէ և հրէութենէ կամ թէ հերետիկոսութենէ դարձողները, որոնք քրիստոնէական մկրտութիւնը ընդունելի կը ցանկային՝ երախտներէ շրջան անունը կը կրէր, և կը բովանդակէր մասնաւոր ձէսերու և լաւ սահմանուած բարոյական պարտաւորութիւններու ամբողջութիւն մը: Երախտայութիւնը երեք աստիճաններ ունէր. — տեսական կրթութիւն, քրիստոնէական կեանքի կազմութիւն, և ինչ ինչ սահմանեալ ձէսերու գործնական վարժութիւն: Այսպէս էր ընդհանուր կարգուսարքը մինչև Դ. դարու սկիզբը: Այս սկզբնական շրջանին, միայն մէկ ստորագրութիւն կը տեսնուի մկրտութեան թեկնածուներուն մէջ. ամէնքն ալ երախտայ են՝ ինչ որ ալ ըլլայ պատրաստութեան մէջ իրենց ունեցած յառաջացումը: Այն օրէն սկսեալ, երբ անհատական քննութեանց հետեանքով, եպիսկոպոսը կամ իր ներկայացուցիչները կ'ստուգէ երա-

խաներու բարի տրամադրութիւնները, այլևս կը դադրին անոնք՝ բառին բուն իմաստովը՝ երկխաներ ըլլալէ (սանոնք որ կը կրթուին): Քանի որ անոնց կրթութիւնը վերջացած է: Կը մնայ միայն պատրաստել զանոնք մկրտութեան անմիջական ընդունելութեան համար: Այս ընթացքը շատ լաւ կը համապատասխանէ հաստատուն հանգամանք մը ստացած այն սովորութեան, ըստ որում այս շրջանին մկրտութիւնը կը տրուէր տարուան ընթացքին ռեւէ ատեն, տանց այս ու այն կերպ ձիսական հանդիսութեանց նախընտրանքին, թէ և միշտ մատակարարուէր կիրակի օրուան վերագահելու միտումը կար:

Մկրտութեամբ նորադարձը եկեղեցիին մէջ կը մտնէր: Անիկա այդ բանին կը պատրաստուէր աղօթքով, հսկումներով, ծումապահութեամբ, միզքերու խոստովանութեամբ և աշխարհէ ու սատանայէ հրաժարումով: Մկրտութիւնը կրնայ տրուիլ մանուկներու ալ, և այս պարագային՝ կրնաքահայրերը երաշխաւոր կ'ըլլան անոնց: Այս մասին Տերտուլիանոս շատ նպաստաւոր չի խօսիր, Ս. Կիպրիանոս, ընդհակառակն, կը յանձնարարէ զայն: Ամէնէն շատ սակայն չափահասներն են որ կ'ենթարկուին մկրտութեան ձէսին: Ամէն շուր կրնայ գործածուիլ մկրտութեան համար, և բանաձևը նոյնինքն Քրիստոսի կողմէ գործածուածն է:

Մկրտելու իրաւունքը, նախ և առջ եպիսկոպոսին կը պատկանի: Աւագանին մէջ ընկղմելէ անմիջապէս վերջ՝ որ երիցս կը կրկնուէր՝ մկրտեալը կը հաղորդուի Տիրոջ մարմինն ու արիւնին: Օծումը և ձեռնադրութիւնը կը յաջորդեն մկրտութեան:

Եկեղեցիէ եկեղեցի ձէսերը կը տարբերին, սակայն կարեւոր տարբերը ամէնուրեք միևնոյնը կը գտնենք, և այս է որ թոյլ կու տայ՝ զլիսաւոր զիծ'ըրը նկատի առնելու պայմանաւ՝ ուրուագծելու նախնական քրիստոնէական կեանքի ա՛յնպիսի պատկեր մը, որ կ'ընծայէ նոյնութեան բաղմաթիւ և ստոյգ զիծեր, էական կէտերու մէջ: Երբ այս զիծերը բնագործիկ կերպով չչափադունցենք, բաւական բան կը վերագտնենք քրիստոնէական ամէնահին համայնքներու բուն զիմագիծէն:

Թրգիւ. Ս. Վ. Մ.